

# ԱՐԵՎՈՉՎԱՐ

## ՇԱԲԱՔԱՐԵՐԻ

Ա. Զ Գ Ա Յ Ի Ն Ե Կ Ա Կ Ա Ն

Ա. Տ Ա Ր Ի Թ Ի Ւ 9

ՀՍԹԻՌԼԻՆ, ՅՈՒԼԻՍ 14 1888

ԳԻՆ 6 ՄԵՌ

— Բ Ո Վ Ն Ա Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն —

Հայկական Միութիւնք ի Միացեալ նահան գս .— Քաղաքական, լնտրուե եան պայքարն .— Ազատուե եան Արև անը (Վերջ) .— Միջառք .— Կ . Քլիվը լուսու (պասկեբազարդ) .— Արտասահմանի եւ Տեղական Լուրեր .— Պատասխաններ .— Մի թուաբանական ինսդիր .— Ծանուցումներ :

## ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆՔ Ի ՄԻԱՅԵԱԼ ՆԱՀԱՆԳԱ

... Խմիագիր « Արեգակ » ի

**Ա**մերիկայի Հայոց մ'ջ աղդային բնիւրութիւններ կաղմելու գաղափուրըն քսան տարինեւր առաջ ծնունդ առած բան մ'է, որոյ իւտպործումն երկու տարիէ հետէ բարի բազդութիւնն ունեցած ենք ահանելու : Թէկ շատ տարիներ առաջ հոյ ըսկերութիւն մը կազմ. լու գովելի փորձն եղած է, սակայն անցածողութեան բախելով՝ մշուծ է իր խանձարութիւն մէջ : Խոյնալէս ալ իր կէս երկուասնեակ ամ'ր առաջ նիւ եորք քաղաքին մէջ նոյնօրինակ ձեռնարկութեան մը ծնունդն ու մահն իրալու յաջորդս ծեն ընդ փոյթ : Սակայն վերջի անդամն, իրը երկու տարի առաջ, եղոս փորձն իր տեսակին մէջ առաջ ինն եղաւ : Երկու ընկերութիւններ՝ առաջ եկան այս անդամ, մին նիւ եորքի ու միւսն ձերդի Սիթիի մէջ, երկուքն ալ նոյն անուան

տակ, նոյն նպատակի աէր և մի նախահօր զաւակներով կաղմուած : Թէկ երրիմն թիւրիմացութիւնք, զանցառութիւն ներ կամ անհոգութիւնք վէճերու տեղի տուին, ինչպէս որ բնական է սոյնօրինակ դեպքերու մէջ, բայց տակաւ առ տակաւ այս փոյթորիկներն անցան ու եզաւ ժամանակ մը որ սոյն երկու Միութիւնք բարի նախանձով մը զիրեար գերազանցել ջանացին : Այդ նախանձ շատ օդատակար եղաւ ի հարկէ : Բայց շատ ժամանակ չանցած, ցաւ է ըսել թէ ինքնարեր փոյթորիկ մը տակն ի վրաց ըրաւ ձերդիկ Միութիւնն, և այդ փոյթորիկի աղգեցութեան տակ է որ ցարդ տխուր վիճակի, մը ենթարկուած կայ : Նիւ եորքի Միութիւնն ալ փոյթորիկներ ունեցաւ, բայց այս վերջնոյ անդամներն կարողացան զիմանալ, և երբ այսօր փոյթորիկն մէծաւ մոսամիւ անցաւ, և նորանոր գործող անդամներ աւելցան, ընկերութիւնն աւելին հաստատուն վիճակ մ'ունեցաւ, որ անշուշտ փառք մ'է ամէն պատուաւոր Հայողգիի համար : Բայց սակայն ասդին, մ'աս խմբակի անկումն նուաղ ցաւալի չէ : Այս անպատուաբեր կացութեան վերջ մը տալու հարկն անհրաժեշտ է ապաքէն : Սակայն ինչ հարկ է ըսել . ահա այս է դիրը :

Անցեալ շարթու նիւ եորքէն նամակ մը հրատարակեցիք որն որ կառաջարկէր՝ իրը գարման՝ Միութեան ստակներն Ա . Փրկչի Հիւանդանոցին զրկել ըսդօրինի ընկերութեան, բայց քանի որ անկետն կեցնելու միջոց կայ, խելացի մի կ'ըստ չէ այդպէս խորհիլ : Ումանք կառարկեն թէ Միութեան անդամք ցրուել են

այլ և այլ կողմեր , իսկ ձերդի Սիմեոն  
մէջ դժուուող անդաւք մեծամասնութիւն  
չեն կընալ կազմել հետեւարար նիստ  
ընելն սնկարելի է , յիշեցնելով նաև առ  
կէտն թէ նոյն քաղաքին մէջ ապլով ան-  
դամոց մածադոյն մասն Միութիւնն հիմ:  
նայատակ ընելու թԱԲԻ նպատակին կը  
ծառայեն . Արդորե մինչեւ աստիճան մար-  
դար է այս առարկութիւն որ ինքնին՝ ա-  
ռանց ուրիշներու միջամտութեան՝ կանգ-  
նելու միջոց մէ միայն , բայց այդ կա-  
րելի չէ այլ ես , բայց այսու հանդերձ  
թող տալու չէ որ անկեալն մեռնի , ու-  
րիշներ գալով զայն ոտքի կեցնելու պար-  
տականութիւնն ունին . ձերդի Միու-  
թիւնն ինկած է այսօր , նա ինքինքն  
կեցնելու զօրութիւն չունի , և քանի որ  
քոյր ընկերութիւն մը կայ հրապարակին  
վրայ , նա կը պարտի՝ մեր կարծեօք՝ այս  
մասին հաշտարար լինելու փորձ մընել :

Մենք կը հաւտանք թէ ոյսպիսի մի-  
ջոց մը սպարդիւն չ'կրնար մնալ , քանի որ  
կան անդամներ որք կը սիրեն ընկերու  
թեան վերականգնումն տեսնել :

Ոմանց գործող անդամոց առաջարկն  
է թողլով ձերդի ընկերութիւնն իւր  
ներկայ վիճակին մէջ՝ երթալ միանալ  
նիւ եորքի և մինին հետ . Սա մւանալու  
խնդիրն գովելի է , եթէ վերականգնելու  
վերջի փորձն ալ ի դերեւ ենէ՝ առանց  
սակայն մոռանալու այն կւան թէ ձեր-  
դի Միութեան խնդիրն վերջնականապէս  
չ'կարգադրելէ առաջ զայն թողուն աւե-  
լի գժուարութիւններ կընայ բերել :

Վերջացնելէ առաջ կը յոււելունք  
նաև թէ որչսափ լու ալտի լինի եթէ նիւ  
եորքի Հայք մասնախումք մը կազմելով  
պաշտօն տայչն նմա ձերդի Միութիւնն  
վերակազմել ու նիւ եորքի Հայոց հետ  
զայն միացնելու միջոցն գտնել , ինչ որ  
փնտուելու վափառքը շատերն յայտնած  
են , բայց գրեթէ ոչ ոք յանձն առած է  
միջամտել խնդրոյն :

ԴԻՑՈՂ ՄԸ

—Ծան . Այս Միութեան խնդրոյն վերայ  
հրապարակաւ իրենց կարծիքն յայտնել ու-  
ղող անձանց առջև են բաց Շաբաթաթեր-  
թիս էջերը :

ԽՄԱ . Ա .

## ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԸՆՏՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՔԱՐՆ

Հանրավարտկանաց մէջ տիրող շար-  
ժու մնցըն շատ մեծ են : Ռամկավարա-  
կանք աւելի հանդարտ են , դի կը կար-  
ծեն թէ շատ պէտք չունին իրար անց-  
նելու : Նիւ եորքի հինգերորդ ծառուղիի  
202 թիւ մեծ շէնքը որ առաջնոց ընդ-  
հանուր կերպնավայրն է , հազարաւոր  
«Քըպ» ներու ներկայացուցչոց և բազմա-  
թիւ սցցելուաց ու գործողներու բնակա-  
րանն կ սմ սրբավայրն գառցեր է կարծես :  
Սոցա նահանգային ընդհանուր ժողովն ,  
որ այս տողեր գրուած ատեն տեղի կու-  
նենաց ի Սարաթոկա , կըսուի թէ նիւ  
եորք նահանգի նահանգապետական ընտ-  
րելի պիտի անուանէ զՊ . Վարնըր Միլ-  
լըր , Մօրթօնի նման մկիոններու թագա-  
ւոր մը : Հանրավարականք չեն երկնչիր  
ըսել թէ սա երկու միլիոնատեազք , Պա-  
րոնայք Մօրթօն և Միլլըր մւայն կարող  
են գնել այնչափ ձայն , որչափ հարկ է  
յաջողելու համար . արդէն Հանրավարա-  
կանաց փոխ - նախագահական ընտրելիին  
ձեռքն մօտեցուցած է տոլարի տակառնե-  
րուն որով պիտի շանան յաղթանակը տա  
նիւ :

Նախագահական ընտրութութիւնք , ո-  
րովչետև ամէն չորս տարին անդամ մը  
միլիոններ ծախսելու ու մանաւանդ շատ  
անմաներու մահուան պատճառ կը լինի ,  
ոմանք կառաջարկեն թէ ութն կամ 12  
տարի ընել նախագահի պաշտօնաւարու-  
թեան ժամանակամիջոցը , սակայն ահա-  
գին մեծամասնութիւնն մը կը հակառակի  
ասոր առարկելով թէ ընտրութեան այս  
կերպն լուագդոյնն է և թէ ատիկայ ժողո-  
վրդին վարժարանն է , ուր նա այդ մըր-  
ցմանց մէջ շատ բաներ կուսանի . իսկ  
պատճամած ցաւալի դէպքելն կը վերա-  
գրեն անզսպելի կրից :

— • — • —

# ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԸ

Բ.

**Ա**զատութեան արձանին մերկացման համար ի հարկէ լոկ ամերիկացւոց ներկայութեամբ չի պիտի կատարուէր, այլ Գաղիս ալ ներկայացուցիչներ պիտի ունենար այդ եղայրութեան կնքին ի միասին կնքելու համար։ Արոշեալ օրէն իրը մէկ շարաթ առաջ կա Պրիթայն շոգենաւոն նիւ եորք բերաւ Գաղիս մեծ անուն զաւակներն յանձինս Ոկուստ Պարթուլտին Ֆիրտինանոր ուր Լէսէ սէվար, Փանամայի գիւցազնին, զ. ավար Բէլիսիէի, ծավակալ Ժօրէսի, Լէ օն Մէօնիէի, Սրիլլէրի և այլոց։ Այսականաւոր անձանց խումբն կը ներկայացնէր քաղաքական թեան, վաճառականութեան, պատերազմի, արուեստի և գիտութեան նշանաւոր պաշտօնեայներ, այնչափ ծանօթ այս երկրի մէջ, որչափ ընտանի Ռվիլիանոսէն անդին, Սմեն ոք կրնայ երեա ակայել այս յարգ անդիներ ու մեծ արանքներն օրոնցմավ պառուսեցան Ֆրանսայի առաքեալներն։

Կարգագիր մասնաժողովը հրաւէրին համեմատ օրեր առաջ Միացեալ Նահանգաց ամէն կողմերէն ընկերութեանց ներկայացուցիչներ, զինուորաց գունդեր և պատգամաւոր ներ եկան՝ ներկայ լինելու համար այդ մեծ ագոյն հանդիսին։ Նմանապիս օր առաջ նախագուհ Քլիվլան նիւ եորք ժամանեց ընկերակցութեամբ նախարարաց և այլ բարձրաստիճան անձանց։

Արձանի մերկացման օրը, կինդշարթի առառ շատ կանուխ ահազին թափօր մը կազմելով զինուորաց զօրավարք, ընկերութեանց անդամք և ներկայացուցիչներ նուագածու խումբերու առաջնորդ ու թեամբ գետի նուահան գիստ քալեցին ուսիկէ կերեկի Ազատութեան կամ Պէտքին։ Իսկ անդին գրօշակներով զարդարուած մեծ շոգենաւոներ ու զրահաւոր ներ ինչպէս նաև շոգենաւակներ նաև ցին մեծագոյն թափօր մը կազմելով սկսեցին գետի պիտի Պէտքին իրենց հետ ունենալով Պ., Նախագահն, գաղլիսկան հիւրերն և այլ բարձր բաստիճան անձեր։ Այդ թափօրին անցած առաջնորդութեամբ ներու, նուագածու մեծագոյն թափանօթներու օրու, նուագարանց ձայնն ու ժողովրդի «Կեցցէ Դաղիս» ներու, «Կեցցէ Ամերիկա» ներու և «Կեցցէ Ազատութեան» ամենէ կը հնչեն ժողովրդի ականչներուն։

Կէս օրէ վերջ, ժամը երեքի ատեններն զրահաւոր շրջապատեցին զՊէտքօ։ Նախագահն, Ֆրանսայի ներկայացուցիչն, ծերակուտականք, նախարարք և բոլոր հրաւէրեալք բազմեցան իրենց յատուկ տեղերն։ Հսկայ արձանն կեցած էր սոցա վերևն՝ եռագոյն մեծ դրօշակով մը ծածկուած։

Քիչ վերջ հանդիսի ամենէ կարեւոր մասն սկսեց։ Նախ աղօթք մը բրաւ պատուելի Բաթոր, յետոյ Պ. տը Լէսէվիս ատենախօսութիւն մըրաւ՝ միշտ ծափահարութիւններու երեսէն ընդմիջելով զիւր խօսք։ Սուէզի հեղինակին յաջորդեց Պ. Էվէրթս ծերակուտականն օրոյ խօսքերէն վերջ Արձանին մերկացութեան երեսն ժաղովրդի առջեւ։ Թնդանօթք որոտագին տուին ազգային ողջոյնը։ Պ. Նախագահն ծափահարութիւններու ձայներով որք նաւահանգստին եղերքը խմբուած անհուն բազմութեան մէջն կը լսուէր, ոտքի ելաւ որ պաշտօնապէս ընդունեց մեծ յիշաւակարանն։

Քանի մը ատենախօսութիւններէ յետոյ, վերջացաւ հանդէսն երեկոյեան մութով որն որ մատեցած էր կնքել այդ նշանաւոր ու պատմական օրն օրոյ յիշաւակին թ'է Միացեալ Նահանգաց և թէ Ֆրանսայի մէջ անմուանալի պիտի մնայ, քանի կապրին այս մեծ ազգերն ու կեցած է այդ աննման արձանն։

Իւր տեսակին մէջ եզակի է Պարթուլտիի այս հրաշակերտ։ Աշխարհիս ամենաբարձր ու լավագութիւնն էնդ մեթը լսոյն։ Բթին երկայնութիւնն է 1,12 մեթը ու Պէտքին բարձրութիւնն է 4,04 մեթը և որուն մէջ կրնան նստիլ 40 անձինք։ Ամբողջ արձանին ծանրութիւնն է 200,000 քիլոկրամ որոյ շինութեան համար ծախք եղած է աւելի քան մէկ միլիոն քրան։ Ազատութիւնն շինուած են երկաթի սիւներու վերայ։ Աս տախտակներու թանձրութիւնն է երկուք ու կէս հաղարամեթի ու հաշիւ եղած է թէ Ազատութիւնն աւելի քան վեց դար կարող պիտի լինի հսկէլ նիւ եորքի նաւահանգստին վրայ։

## ՄԻՋԱՍՔ

**Փ**ես իբր ուսումնական ժողովուրդ, ուսումնան և գիտութեանց այլ և այլ ձեւնքերուն մէջ ետ մնացած ենք, սակայն ի մասնաւորի մի խիստ կարեռ ու պիտանի ու ուժը գրեթէ հիմնովին անծանօթ է Հայ սակաւաթիւ գիտունոց, և որոց վերայ հազուադէպ գրութիւնք միայն հրատարակուած են Հայ լրագրաց կամ պարբերական հրատարակութեանց մէջ։ Այս ուսումնէ միջատաբանութիւն կամ կենդանաբանութիւն։

Մի դար առաջ, երբ միջատաբանութիւնն և սորա հետ կարակցեալ ուսմունք ի մատղաշութեան էին, սովորական էր ծաղր առնել սոյն ճիւղի մասնագէտը. իսկ այժմ, մասնաւանդ դարուս վերջի քառորդին մէջ սորա կարևորութիւնն շատ մեծ եղած է գործնականագէտս, և ի նկատի առնելով միջատներու ընդարձակ հաւաքումն, սեռի և տեսակի բաժանումն, զայնս ջնջելու համար հընարուած միջոցներն և այլն կը տեսնենք որ միջատաբանութիւնն այնպէս շահարեր եղած է երկրագործութեան որ նա է այժմ բնական պատմութեան նախնական ճիւղն, որոց հետևած և զոր ուսումնասիրած են Ամերիկայի և Եւրոպիոյ բազմաթիւ հանճարներ, ունանկ որ միջատաբանութեան վերաբերեալ գրութիւնք խիստ ընդարձակ են այժմ և ընտիր ու պատուաւոր տեղ մը կը բռնեն դիտական հատորներու մէջ։

Միացեալ Նահանգաց երկրագործական տեսչի տարեկան տեղեկագիրն 1,500-ի չափ մասնագէտ միջատաբաններ կը հաշուէ այս երկրին մէջ, ի բաց թողլով նոցա բազմաթիւ օգնականներն։ Հինգ ընդարձակ ամսաթերթներ կը հրատարակուին այս նիւթիս վրայ։ Թէ՛ նահանգային իշխանութիւնք և թէ՛ ընդհանուր կառավարութիւնն ջանք ու ստակ չեն խնայած բնաւ բուսական ու կենդանական աշխարհը վնասով միջատից դէմ մաքառելու ու նոցա գործած աւերտմներն՝ ըստ կարելոյն կասեցնելու համար։ Երբ կը տեսնենք միջատից գործած վնասներն աշխարհիս ամէն կո մերն, իրաւամբ կը սենք թէ և սոքա անպարտելի միապետական իշխանութիւն մը կը վարեն երկրագնտին ու իւր բնակչաց վրայ։ Թէ և սոքա խիստ փոքր ու կենդանաբաններէ զատ անհշմարելի այլոց, սակայն երբոր կը միանան, կ'աւերեն ամբողջ դաշտեր ու երկիրներ՝ սով, ժանտախտ և չուասութիւն բերելով մարդկային սերնդի վրայ։

Եթէ վերցուին յաօր սոյն արշաւող ան-

համար բանակոց դէմ մարդոց հնարած միջնադմն ու ազատ թաղումին ասոնք յարձակելու մեր մարմնին, հանդ երձին, կերակրոյն տանց ու բնաւանի անամանոց վրայ, յայնժամ անխուսափելի հետեւթիւնն պիտի լինի տեսական երկայն հիւանդութիւն, սով, աղքատութիւն և վերջապէս ջնջումն ամբողջ մարդկային սեռին երկրիս երեսէն։

Կի են ասոնք օդի, ցամաքի և ջրոյ մէջ, տարուան բոլոր եղանակներուն։ Կը վիստան այրեցեալ գոտիին տակ։ հանգստութեամբ կապրին ի բևեռս ու ներկայ են մեր տանց, պարտիզից, արտերու, այգեստաններու և անտառաց մէջ։ Կը գտնենք զանոնք յաշխար հին բուսական։ սերմի, արմատի, կեղևի, բուսոյ, կոկոնի, ստի, տերևի, ծաղկի, պտղց և՝ ի մի բան՝ բուսական բոլոր գործարանաց մէջ ներկայ են ասոնք։ Նողկալի անհանգստութիւն կը պատճառեն մեզ և մանաւանդ մեր անձարակ ընտանի անամանոց։ Կը յարձակին ձկանց ու թռչնոց վրայ՝ մահ պատճառելով։ Եւրեանց տաղուկալից ներկայութիւն մեր տուներն յաճախ անբնակելի կը նեն։ Կը վնասեն մեր փայտեղին կարասեաց ու թանգարանի մէջ պահեալ մատենից։

Սմենէ աղէտարեր մէջատք կապրին ընդհանրաբէս այն բուսեղինաց վրայ որք մարդուս կացութեան, էւթեան ու հանգստութեան համար էական պայմաններ կ'նկատուին արդէն։ Սակայն գժբախտաբար սրչափ որ երկրագործութիւնն առաջ կը տարուի և բուսեղնք, հնատեղինք ու պտուղք որչափ կ'աղնուացուին, այնչափ կարծես միջատք կը բազմանան։ Եւ այսօր երկրագործութեան մէջ այսչափ յառաջացած Սմերիկան կը կոչուի «տուն վնասակար միջատից»։

Օրը մօտ է սակայն յորում մարդկային հանճարը պիտի կարենայ ճակատիլ իւր այս ինքնակալ թշնամունց դէմ՝ կասեցնելով նորա մեծամեծ աւերտմներն արհեստական ու գործնական միջոցներով։ Վերջին տարիներ թէ և ընտիր միջոցներ ու գեղորդայք հնարուած են, սակայն գեռ գլխովին կատարելագործուած չեն։

Միջատք իւրեանց կեանքը կը պարտին՝ մեծաւ մասսմի՝ բուսական աշխարհի։ Երկար և ուշիմ քննութեամբ գտնուած է թէ՛ միջին հաշուով՝ իւրաքանչիւր տեսակ բուսեղին վեց տարբեր տեսակ միջատ թշնամիներ ունի։ Ասկէ 10 տարի առաջ Տր. Փէքըրթնըրը, նշանաւոր ամերիկայի միջատաբանը ատենախօսութեան մը մէջ այսպէս կը սէր «Կրնայի հաշուել 50-է աւելի միջատաներու տեսակներ որք հնատեղիններն կը վնասեն։ 30 լսու նկարագրեալ միջատներ որք կորուստ կը պատճա-

ուն պարտիզի բուժվինաց : Յօ տեսակներ կը գտնուին խաղողի որթին վերայ . ամէն տարի 75 տեսակներ կարշաւեն մեր խճորենիներն աւերելու համար և այսչափ տեսակներ կը գտնուին սալորի , տանձի , գեղձի և կեռասի ծառերուն վերայ . կաղինն ունի 50 , ընկոյզին՝ 75 ու մայրին աւելի քան 100 տեսակ միջատներ ընդ միշտ :

Սակայն յիշեալ թիւն կրկնապատկուածէ այժմ . այժմեան միջատաբանք կը հաշուեն 175 տեսակներ լոկ խնձորենին փասող :

Ա . Գ . ԱՍՏԻԿԵԱՆ

ՔՕՐՆԵԼ ԻԻՆԻՎԵՐՄ .

ԱԹՀԱՔԱՆ . Ն . ԵՊՐԲ

փաստաբանութիւն ընելու . և ոյն ատեններն էր որ կազմուեցաւ Պասս , ՔԼիվըլընտ և Քոկըլը փաստաբանական ընկերութիւնն : Պ . Կրօվըլը քիչ ատենէ վերջ մեծ համրաւ հանեց նիւ եռքի մէջ իրը յաջողակ փաստաբան :

Բաւական ժամանակ անցնելէ վերջ՝ 81ին Պ . ՔԼիվըլնտ Պըֆլօ քաղաքի քաղաքապետն անուանուեցաւ , որուն թէ ուսմկավարականք և թէ Հանրավարական կուսակցութիւնըն քուէ տուին անխտիր : 1882-ի սեպտեմբերին



ԿՐՈՎ. Լ. ՔԼԻՎԵԼ

## Կ. ՔԼԻՎԵԼ

ՄԵՐ ՍՅԱՄԵԱՆ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ՌԱՄ-

ԿԱՎԱՐՄԱԿԱՆԱՅ ՑԱՄԱՋԻԿԱՅ

ԸՆՏՐԵԼԻՆ

**Կ**րօվըլ ՔԼիվըլընտ ծնած է 1857 մարտ 18ինի Քաղաքէլ որ կ'գտնուի նիւ ծէրզի նահանգի իսուեքս գաւառուին մէջ : Իր հայրն էր երկարական պատուելի մը . Բիշար Ֆ . ՔԼիվըլընտ որ անգլիական սերնդի կը վերաբերէր , իսկ իւր մայրն էր իւրանուական սերնդէ սերեալ Պալթիմորցի վաճառականի մը աղջիկն որոյ հետ ամուսնացաւ յիշեալ պատուելին 1829 թուականին մէջ :

Կրօվըլ զիւր նախանդան կրթութիւնն առաւ ի Ֆէյվիլիլ և ի Քլինթըն (Ն . Ե .) : Դեռ տասն և եօթն տարեկան , տպուգոյ նախագահն նիւ եսրք քաղաքին մէջ գանուող կոյրերու վարժարանին օգնական գամատուանուանուեցաւ : 1855-ին Պուժֆալօ գնաց , Հոն Բօկրսա , Պրաւն և Բօկրսա անուն փաստաբանից ընկերութեան գրասենեկին մէջ պաշտօն մը ձեռք անցուց՝ շարաթական չորս ասլար վարձքով , ուր սկսեցաւ օրէնք տանիլ : 1859-ին օրէնքէ սներու հրապարակն իշաւ : 1863 յաւնվարի մէկն սկսեալ երիտասարդէն ՔԼիվըլընտ երեք տարիի համար էրի գաւառուին ընդհանուր գաւառապալւթեան օգնականի պաշտօնն վարել սկսեց , որմէ վերջ նոյն իշխանութեան մէջ մի ուրիշ կարեոր պաշտօն ստացաւ զոր վարեց երեք տարի : Այս պաշտօնն վերջանալէ յետոյ ՔԼիվըլընտ եկաւ

նիւ եռքի նահանգի Ռամկավարականաց ընդհանուր ժողովը ի Սիրակըս նահանգապետական ընտրելի անուանեց վկրօվը և ընտրութեան ատեն մեծամասնութեան քուէն ստացաւ : Սակայն գեռ աւելի բարձր պաշտօն մը պահուած էր այդ արժանաւոր անձին : Երկու տարի վերջ , 1884 յուլիի 11-ին Ռամկավարականաց Շիքակոյի ազգային ընդհանուր ժողովը երկրորդ քուէարկութեամբ նախագահական ընտրելի անուանուեցաւ : Յաջորդ նայեմիերին , ինչպէս զիտէ ամէն ոք , Պ . ՔԼիվըլնտ բարձրացաւ բարձրագոյն պաշտօն՝ Պ . ՊԼԷՅՆէ 69,806 ժողովրդական աւելի քուէներ ստանալով :

ԱՐԵԴՈՒ գալող շարժուան թիւը կըպատճակէ ընտի յօդուած մը պատկերով հանդերձ :

## ԱՐՏԱՍՎԱԾՄԱՆԻ ԵՒ ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Բերկութեամբ կը ժանուցանենք թէ արքունի նախկին ճարտարապետ Վահ. Մ. Սարգիս Պէյ Պալեան, որ իրք ութ տարիէ հետէ Ֆրանսա կը բնակէր, և Պոլիս վերադառնողու համար կոյսերական բարեհածութեան արժանացած լինելով, երեկ Մէստրիի նիէմէն շոգենառով Մարտիլայէն մայրաքաղաքու ժամանեց:

**Զնքուշի վանահայր Արժ. Տ. Մինաս վարդապետ յունիս 5 ամսաթուով հեռադիր մը ուղղած է ի Պատրիարքաբան՝ ժանուցանելով թէ վիճակին Ա.տիշ գիւղի ժողովուրդը արամադիր է խմբվին ոյլուր գաղթել:**

Սոյն խնդրայն համար մայրաքաղաքու գտնաւող 300 հոգւոյ չափ Զնքուշի աղոյինք՝ երեկ բազմատորագիր հանրագրութեամբ ի Պատրիարքաբան դիմելով, ֆեր. Պատր. Փոխանորդ Հօր ներկայացան իրենց վիճակին գարման խնդրելու:

Գեր. Փոխանորդ Հոյքը զժողովուրդն հոյրաբար յորդորեց և միսիթարեց, և Ա. Պատրիարքի հրամանաւ՝ հեռադիր մ'ուղղեց ի Զնքուշ, որով կը յուսագրէ զԱրժ. Մինաս վարդապետն, զեկուցանելով միան գտմայն թէ ժողովրդեան խնդիրն ընդ փոյթ պիտի ներկայացուի ի Բ. Դուռն յատուի թագրիտով մը:

(Արեւելք)

**Ամերիկայի մէջ յառաջիկայ տարեգլխէն սկսեալ հոյերէն մի պատկերազորդ ամսաթերթ պիտի սկսի հրատ որակուիլ մի քանի պարոններու ծախիւք:** Մասրամանութիւնք պիտի ծանուցուին ժամանակին:

**Տեղոյս բնակիչներէն Տիար Արամ Բրուտեան օրինա՛ մը Ա.Բ.Ֆ.Ա. նուիրած է Մէծ. Գէորգ էֆ. Կ. Ասկերճեանի անօրինութեան տակ գտնուած Եղեսիոյ Ռուբինեան վարժաւանին:**

Պ. Բաթոքովակից, ճերակուտականն կը պնդէ թէ Զօր. Հարդիւըն պիտի բազմի նախահանական ամսուի վեւայ և ուս ոյս գրաւի դրած է իր հւ. Օ.Յ. առլաւ արժուլ ձին:

— Ճօն վանակերքը միակ անձն է այս երկրի մէջ որ իր կեանք ամենամեծ գումարի մը, մէկ միլիոն տոլարի ապահովագրութեան դրած է:

— Միլֆօրթցի Վ. Ա. Լիման անուն մէկը աշխարհիս ամենաափաքը շոգեշարժ մեքենան շինել ձեռնարկած է: Բոլոր գործիքն արծաթէ կէս առլարնոցով մը պիտի շինուի: Սորակաթան պիտի կրնայ պարունակել ութն կաթիլ ջուր: Ծորս կաթիլն կրնայ գործիքն վազցնել բաւական ատեն: Բոլոր մեքենան պիտի կրնայ գրուիլ մէկ ութերորդ մատնաչափի բարձրութիւն ունեցող ապակեայ ծածկոցիմը տակ: ու դորա ինչ ինչ մանր մասերն խոշոր ացցցով միայն պիտի կրնան երեւնալ:

— Ներ Եսրքի առողջապահական յանձնաժողովն Մըլպրի փողոցին մէջ տուներ գըտած է հարիւրաւոր իսաւացի բնակիչներով լիցուած: Սենեկի մը միջ գտնուած է 59 բընակիչներ, ուրիշ մը՝ 76 անձերով և ուրիշներ ի կարգին, ամէնն անմաքրութեան ու աղտերու մէջ:

— Եիքակոյի Հանրովարականաց աղղային ընդհանուր ժողովն 30'800 առլարի նստած է նոյն կուսակցութեան վրայ:

— Պէտքինէն խուզարկու խումբ մը կը պատրաստուի կմին Պէյը վնասելու երթալ:

— Եիքակոյի մէջ անցեալ օր քանի մը քաղաքացիներ յեղափոխական մը բանածու հագուստներն ազատութեան դրոշակին երեք գոյներովն ներկած ու թողուցած են զայն քաղաքի մեծ փողոցներու մէկին մէջ:

— Վայրաշարժի Մեքենագրութոց եղայրութիւնն յառաջիկայ օգսատոսի 17-ին իրենց միտութեան 25 րդ աարեգարձն կը տօնեն ի Տէթլուա, Միչ. ուր հաստատուեցաւ յիշեալ եղայրութիւնն:

Հարթուս մէջ Պրաւն անուն բազմակին մը ձերբակալուեցաւ ի Եիքակո, որ Միշիկան նահանգին մէջ միայն 17 հատ կիներ ունի եղեր որոց իւրաքանչիւրին հետ երկու շարաթէ աւելի չէ տալրած: Պրաւնի օրինաւոր ամուսինն կապրի իր չորս զաւակներովն ի մոշչութը, Ն. Ե.:

— 1864-ին պատրաստուած աեղական 10 սէնթնոց չի գործածուած նամակադրոշմի մը այժմեան զինն է հինգ տոլար:

— Անցեալ 1887 թուականին Միացեալ նահանգաց մէջ 2,555 ոպաննութիւններ գործըուած են, որ ըսելէ օրական իրը եօթն քատմելի ոճիր:

— 87-ի յունվարին մինչ նոյեմբեր զերծ  
Միաժամանակ շագանակություն կառաջ է բռնը կատարել է 1,286 անձեր վիասուած են, որոց 581 ը  
մեռած ու մասցեալներն վիրաւորուելով աղա-  
տած են։ 1877-ի ամբողջ տարւոյն մէջ այս  
կերպիւ վիասուողներու թիւն էր 891 որոց  
214 ը միայն մեռած էր։

— Զարլսթնէն վերջերս կը հեռագրեն թէ  
Փարքը անուն սևամորթն քանի մը ամիսներ  
առաջ երազին մէջ կը տեսնէ թէ քիչ ատենէն  
վերջ ձերմկիլ պիտի սկսի : Ոչ ոք կարեորու-  
թիւն կու տայ Փարքը ի երազին , սակայն շ  
ամիսէ վերջ սեի ձեռքերն ձերմկիլ կսկսին և  
քիչ ատենէն վերջ մարմնոյ բոլոր սևութիւնն  
կանհետանայ , բայց առողջութիւնն ալ տկա-  
րանալ կսկսի , անանկ որ յիշեալն դժգոհ է  
այժմ ձերմկած լինելուն համար , ինչ որ ու-  
րախութիւն կը պատճառէր առաջ :

—Երիտասարդն ինչէ սառկն ճշմարիտ սիրոյ առջեւ :

— Օրիորդն իցէ թէ չըջասգեստ պատրաստող գերձակին ստակի փոխարէն այս զգացումն ընդունէր :

— Նիւ Եորքի գերման թէրթ մը կը պատմէ թէ Ալպէր, Վիլխըմ և Թէստոռ անուն երեք եղբայրներ այնչափ կ նմանին եզեր իրարու որ իրենց տէրը, Պատոն վօն Հօհէնարէցը զանոնք իրարու հետ չի շփոթելու համար, պեսերնին ու մորուքնին երեք ասրբեր տեսակ կտրել առած է :

— Սա հանձնելին ու՞ր կերպվան ձմեռը։  
— Զեմ գիտեր բայց կը գալիսքիմ որ ա-  
մառն ալ երթային հոն, ուր ձմեռն կան-  
ցունեն։

Կ. ՊՈՂԻՄ — Տ. Յ. Ն. ԱՀԵԳԱԿԻ Բ. ՀԱՐԻ  
ՄԱՓԱՌԱՋ Է. ԵՐՐ ՆԱՐԻՆ ՄԱՓԱՋՐԵՆՔ Կ'ԱՄԱ-  
ՆԱՔ օՐԻՒՆԱԿ ՃՐ :

ՆիկոլՄիԴիԱ. — Տ. Յ. Հ. Նոյնակւու :  
Ս.ԴՐԻՍՆՈՒՊԻՊՈԼԻՒՄ — Տ. Ս. Ս. Յ. Ք. Զերա-  
ռաջադրկածը կըդունինք : Հաճեցէք ընդ փոյթ  
իմացնել թէ քանի օրինակ պարտինք զրկել  
ձեզ : Մեզ գրամ զրկելու լսւագոյն կերպը  
Մանսա Փօսթն է : Կրնաք նաև զրել եւրա-  
պական թվթ աղբամ, գաղիական նամակա-  
դրուց կամ Լոնտոնի վրայ քաշուած փոխա-  
նակագիրներ :

կ. ՊՈԼԻՍ - Տ.Յ.Փ ԿԸ պարտիք 8.րշ.  
յանձնել համեցիք զայն «Արեւելք»ի պատ-  
ռարժան Վարչով թեան :

Նիկ ԵԱՐՔ — Տ. Ա. Պ. Նամակնիդ առինք .  
ձեր խնդրածն զալ շարթու կր վրկենք : Նե-  
րեցէք քիչ մը ու շացնելուս համար :

ՄԻ ԹՈՒԱԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐ

Կ . Պօլսէն բարեկամ մը հետեւալ խնդիրն  
կառաջարկէ Շաբաթաթերթիս ընթերցողաց :

Ժամը 12-ին ժամացոյցին վայրկեան և ժամ ցուցնող սլաքներն իրարու վրայ են. Ժամը քանիի՞ն երկվայրկեան ցուցնող սլաքը՝ ժամ ու վայրկեան ցուցնող սլաքներու կազմած անկիւնը երկու հաւասար մասերու կը բաժնէ :

ՄԱՍԻՄ ամսաթերթի երկրորդ թիւն կը  
պարունակէ

ԱԶԳԱՅԻՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Բացումն ազգ . ժողովոյ . — Ընտրութիւն  
Մայր Դիւանի . — Թիրեաքեան է Քէնտի . — Խն-  
դիր պատրիարքութեան երուսալեմի . — Հրա-  
ժարական Սիմօն պէջի . — Խմբակ և իւր գը-  
րութիւն :

Ա. ԱՐՓԻԱՐԵԱՆ

## ԳԻՏԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

## ՊԱՏՄՈՒԹԻՒՆ գիտական տեսութեամբ

ՅԱԿԱՐԴԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՆՇՄԱՐԲ — Աէր, սահմանիչք սիրոյ.  
ՔԵՐԹՈՒԱԾ — Ֆիզիկա Պօղոս վառդապետ

ՄԻՀՐԱՅ ՅՈՎՀԱՆՆԵՍԻ

## ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

ԲՈՒՐԱՍՏԱՆ ՄԱՆԿԱՆՑԻ է . հատորի 10րդ  
տեսարն կը պարունակէ

Խրթին հարցում .— Մանուկն որ լայ .—  
Քսան տարի բանտ մնալին ետքը ազատու-  
թիւն գտնողն .— Յիշատակ մը .— Արտածօն  
(բանաստեղծութիւն) .— Զատկական վէպ մը  
Բարյական առածներ .— Առողջարանութիւն  
.— Համառօտ տեղագրութիւն Երտաւաղէմի և  
սրբազն տեղեաց .— Անմահութեան ըմպէլին  
.— Խորհրդաւոր մատը .— Խնդիրք բուրաս-  
տանի :

U.97

Իրենց բաժանորդագիններն տակաւին չի  
վճարող բաժանորդներէ կը խնդրուի զոյնա  
անյա զաղ հասցունել մեզ ի դիւրութիւն։

**Մ Ա Ս Ի Ս**  
**Ա Մ Ս Ա Թ Ե Բ Թ**  
**Ա Զ Գ Ա Յ Ի Ն, Ք Ա Դ Ա Բ Ա Կ Ա Ն**  
**Ե Ւ**  
**Գ Ի Տ Ա Կ Ա Ն**

Կը հրատարակուի ամէն ամսոց սկիզբն։ բաժանորդագրութեան գինն է թէ Պոլսոյ և թէ գուառաց համար տարեկան մէկ քառորդ ոսկի — ձեռքէ կը ծախուի հատը 40 փարայի։

Մ Ա Ս Ի Ս ի բաժանորդագրուիլ ուղղող անձինք պարախն գիմել «Մասիս» ի Խմբագրութեան շալաթիա, նորատունկեան խան կոստանդնուպոլիս

ՆԵՐՍԵՍԻ ԵՒ ԱԼԻՇԱՆԻ

Պատկերներն պատրաստել տուած ենք ընտիր թանձրաքարտի վրայ թէ «ալպիւմի» մէջ գրուելու և թէ առանձին շրջանակաւ պատէն կախելու սովորական մեծութեամբ։ Առաջիններու իւրաքանչիւրն կարժէ օսմանի՝ իսկ մեծերու հասար 40 սէնիմ։ Թղթատարի ծախքը մեր վրայ է։ Գներն կանխիլ։ Տեղական նամակադրուց կընդունինք։

Ո-ՈՒ-ՍԱՀԱՅ ԼՐԱԴՐԱՅ ԹԱՅՄԱՅ Ն

**Մ Ճ Ա Կ**

Կ' ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ ՇԱԲԱԹԸ Յ ԱՆԴԱՄ

Տարեկան գինն է 10 բուբլ, կէս տարվանը 6 ր։

Բաժանորդագրուիլ ուզող ամերիկեան չայք կը հրաւիրուին դիմել Արեգակի խմբագրութեան՝ անձամբ կամ նամակաւ։

**“ՄՃԱԿ” ԿԱՐԴԱՑԷՔ**

ՏԵՐ-ԽԱԲԱԳԻՐ

Հ. ԿԿԻՆԵԱՆ

ԵՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՐԵԴԱԿ ԼՐԱԳՐՈՅ

**Ա Ր Ե Գ Ա Վ**

— Բ Ա Ժ Ա Ն Ո Ր Կ Ա Գ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն —

Խորդիկոյի չամար տարեկան 2 ու կէս տոլուր , գեցանեաց 1 ու կէս տոլուր թուրքիաց չամար տարեկան 2 ու կէս մէջիս , զիցանեաց 1 ու կէս մէջիս երրորդայի և այլ երեսներու չամար տարեկան 12 փր . , գեցանեաց 7 փր .

Դուրս զիկուած լրագրաց ճամբար հայրադարձեան վրայ է .  
Բաժանորդագրութիւններն են հայրեակ վճարիւլ . և այլ չառապարակուած նամակներ . և այլ արարիք . Ծանուցումներ կ'ընդունալին չայքիրէն , անդ շիարէն ու գաղիարէն եղուներով .

— Գ. Ո Ր Ծ Ա. Կ Ա. Լ. Ո Ւ Թ Ի Ւ Ն Ք —

Կոստանդնուպուլիս	Պատուարժուան Վարչութիւն «Արևուլք» ի
Զիյունիաս	Տ. Յ. Փանդապեան և Վահան Անտոնեան
Իսկինակիւն	Տ. Գեղամ Տ. Գրիգորեան
Սաման և Տրամադրութեան	Տ. Միշան Քիւրքճեան
Սասան	Տ. Պետրոս Ռիւրքճեան
Տիգրանակերտ	Արմ. Տ. Յովիչ . Քշի . Պաղոսապեան
Նիւ Երեք	Տ. Յակոբ Իւլիսան
Ճիրպալ Արթի	Տ. Հ. Համբական
Ուղիւր	Տ. Ե. Թողուման

Հասցե

To the Editor of THE ARÉKAG, Stirling, ( Morris Co.) N. J. U.S. America.